

Պոլ Բուրժէի մէջ որոշ համոզմունքներու, հաստատուն աշխարհայեցողութեան մը բացակայութիւնը՝ զինքը՝ հոգեկան այլնայլ, մանաւանդ հակաս ական՝ վիճակներու առաջնորդած է:

Սկիզբները՝ Պոլ Բուրժէ սկեպտիկ էր. այսօր անիկա ջերմուանդ հաւատացող մը, մոլեռանդ կաթոլիկ մըն է:

Իր «Մի խստավանութիւն» վէպիկը, զոր թարգմանած է պ. Ն. Յարոյ, դժգոյն նմոյշ մըն է իր մշակած գրական սեռին. այստեղ գուք պիտի գտնէր Բուրժէի ոճին կապարեայ ծանրութիւնը, հոգեբանական վերլուծումներու մէջ սովորաբար գործ դրած չոր ու ձանձրալի մեթոդը: Վէպիկին նիւթն արդէն հեռու է ընթերցողին մէջ գեղեցիկ տրամադրութիւններ արթնցը-ներու: Թարգմանութեանց պէսքը՝ մեր մէջ, աւելի քան երրէք ստիպողական է ու անհրաժեշտ. բայց ժողովուրդը կերակրել այդ տեսակ սնունդներով պարզապէս անիմաստ է ու վասա-կար:

Թարգմանութիւնը կատարուած է անրաւարար կերպով. թարգմանչի ոճը գրաբարի արատներով լեցուն է. օրինակ «առաջին նուագ»—առաջին անգամ ըսելու տեղ—«փանակի կեանք», «մերժել է այլոց», «ողորմելի ծնանելին», «երկիւղա-ծութեամբ առաւելեալ ձայն» ևայլն ևայլն:

Կան և խորթ, աղճատ ձեմեր. ինչպէս. անփախչելի ոճիր», «թացուած ու գաղջ մարմին» ևայլն:

Շատ կան այս տեսակ նախադասութիւններ. «Հիւրանոցի հազիւ արթնցած կենող-վարձուրների ու զեռ սակաւամարդ առընթեր հրազդարակի լուռթեան միջոցին»...

Ահաւասիկ վէպիկ մը, զոր խորհուրդ կուտայինք կարդալ բոլոր անքնութենէ տառապողներուն:

ԶԱԷՒՆ

Ե. Թոփէւանի՝ 1903 թ. համար կազմած «Լոյս» օրացոյցները. գրպանի՝ 266 կ ըստ, զինը 20 կ., պատի՝ 732 երես, զինը 50 կոպէկ և սեղանի՝ 504 երես, զինը 1 ըստիլ:

Գրական ոչ մէկ գործ՝ այնքան մեծ ծաւալով կը տարածուի ժողովուրդին մէջ, որքան օրացոյցը: Անիկա կը մտնէ հարուստին ինչպէս աղքատին, քաղաքացիին ինչպէս շինականին տան սեմին ներս: Ուրեմն, ինքնին հասկանալի է, թէ որ-չափ մեծ նշանակութիւն ունէր մասնաւորապէս մեզ, հայերուս համար, օրացոյցային գրականութիւնը: Այդ գրականութիւնը

Կարող էր ըլլալ հայ տգէտ, նախապաշարուած ժողովուրդին համար բարիք, եթէ առողջ, ազնիւ ու օգտակար նիւթերով ժողովուրդը մնուցանէ և զարկ չը տայ անոր նախապաշարմոնք-ներուն ու մնութիապաշտութեան: Պոլսի Ազգային Հիւանդանոցի օրացոյցը այդպիսի օգտակար հրատարակութիւններից էր: Թուսահայերը այդպիսի օրացոյց կարող են համարել պ. Թոփչեանի հրատարակած՝ գրպանի, պատի և սեղանի օրացոյցները: Մի թերութիւն, որ նկատելի է Պատի օրացոյցի մէջ, այդ առաջ բերած առածներն և «ընտիր մտքերն» են. մեզի ներկայացուած ընտիր մտքերու մեծ մասը՝ սովորական դատողութիւններ են, օրինակ «թմրած ու քնած են մեր ինտելիգենտները», «մեր ժողովրդին ընթերցանութիւն է հարկաւոր», «ի՞նչ ու գարգեր չէ տեսել հայը»: Ու տակաւին շատ ուրիշներ:

Ամենէն շահագրգիռն սեղանի օրացոյցն է, որը տեսակ մը ժողովածու է գրական, գեղարուեստական, ժամանակագրական և ուրիշ օգտաւէտ ծանօթութիւններու: Մասնաւորաբար այս-տեղ, ջանացած է նմանիլ երտպական համապատասխան հրատարակութեանց ու յաջողած է անշուշտ այն չափով, որը թոյլ կուտային միջոցները:

Օրացուցական բաժնէն յետոյ կամ կարգ մը բաժիններ ինչպէս տեղեկատու, խորհրդատու, վիճակագրական, տըն-տիսագիտական, կրօնագիտական, դպրոցական, հանրագիտական, պատմագրական և ուրիշ բաժիններ, ուր ընթերցողը պիտի գտնէ իւրաքանչիւր բաժնի յատուկ հետաքրքիր և նպատակայարմար տեղեկութիւններ և ծանօթութիւններ: Այդ բաժիններէն զատ կան մի քանի ուրիշներ, որոնք բաւական ուշագրաւ են. օրինակ, Հայերը վերնագրով բաժինը. ուր Պարսկաստանի, Պարսկական Քիւրդիստանի, Բուլղարիայի, Ա-մերիկայի, Կովկասի հայերու մասին խօսուած է ամփոփ ու հակիրճ կերպով: Միայն թէ, զարմանալի է, որ պ. Թոփչեան մուցած է հայութեան կարենը հատուածներէն մէկուն՝ Թուրքանայերու մասին յօդուածը: Մենք հայերու փոքրիշատէ կարենը բոլոր բաժնումներուն վրայ տեղեկութիւն կը գրա-նենք, իսկ ամբողջ Թուրքիայի հայերու մասին ոչ մէկ խօսք:

Վէպ եւ բանաստեղծութիւն եւ Օտար գլականութեան բաժինն կարող էին և աւելի մեծ ընտրութեամբ կազմուելու կենսագրական յօդուած կայ և տիկին Սիրանոյշի մասին: Խոչ-պէս մեր ընթերցողներուն յայսնի է, այս տարի կը լրանայ մեր տաղանդաւոր գերասանուհին 30 ամեայ գործունէութեան յորելեանը: Մենք չը գիտենք թէ թատերական վարչութիւնը կը խորհի արժանաւոր ցոյցով մը մեծարելու հայ բեմի այդ Դեկտեմբեր, 1903.

գեղեցիկ զարդը, բայց պ. Թոփչեան հրատարակելով անոր պատկերն ու համառօտ կենսագրութիւնը, արժանի յարգանք մը մատուցած է տիկին Սիրանոյշի տաղանդին:

Օրացոյցը ունի ժողովրդական երկու նոտագրուած երգեր. «Սարէն կու գայ ձիաւոր» և «Օյ նազանըմ»:

Օրացոյցի չորս վերջին երեսները զարդարուած են գունատիպ պատկերներով:

Ահա իր թերութիւններով և առաւելութիւններով պ. Թոփչեանի կազմած օրացոյցները. Ապագային պ. Թոփչեանն, անկասկած՝ պիտի կատարելագործէ իր հրատարակութիւնները, որոնք ամէն կերպով արժանի են ջերմագին քաջալերութեան:

ԶԱՀԻՆ

Տիկին Սվաճեանի նորավեպերը (Marie Sevadjian: Nouvelles, Traduites par Frédéric Macler)

Տիկին Մարի Սվաճեանի նորավեպները որոնք հրատարակուած են մեծ մասամբ՝ Պոլսոյ «Հայրենիք»ին մէջ և երկու հատ ալ «Անահիտ»ին մէջ, մեր հասարակութեան կողմէն միշտ գտած են շատ համակրական ընդունելութիւն մը՝ իրենց բնական, կենդանի, պարզ ու վճիռ ոճովը, պատմուածքի հակիրճ ու ինքնատիպ ձևովը, և զգացմանց եւրոպական նրբութեամբն ու վառվունութեամբը: Պ. Ֆրեսերիք Մարլէր ծանօթ հայոցէտը, այդ նորավեպներէն Փրանսերէնի թարգմանած է 15 հատ և հրատարակած է այս օրերս սիրուն հատորով մը:

Թարգմանուած նորավեպներն են՝ «Ապարանջանը», «Կելին», «Գուշակը», «Հին Հաւատք», «Հոլիսէլ», «Կտոր մը հացի համար», «Շլիցա Շլուխթ», «Մանուշակի թաղարը», «Գրաւը», «Բարեկենդանի կատակ մը», Սիթարը» (հրատարակուած «Հայրենիք»ի մէջ), «Թուքը» (հրատարակուած «Նոր Կեմաք»ի մէջ) և «Մահու արհաւիրք» ու «Խամսին» (հրատարակուած «Անահիտ»-ի մէջ):

Պ. Մարլէր գիտցած է իր թարգմանութեան մէջ պահպանել բնագրին ամբողջ շնորհն ու կենդանութիւնը: Վատահ հնոք որ այս հատորը սիրուն ընդունելութիւն մը պիտի գտնէ Փրանսական հասարակութեան կողմէ: Կը յուսանք որ մեր Փրանսագէտ գրասէրները իրենց համար մեծ հաճոյք մը պիտի նկատեն օրինակ մ'ունենալ այս հատորէն: Գինն է 2 գր. 50:

«Անահիտ»